

ՄԱՐԱԶՄԻՑ ԾԻՇԻՆԻ ԱՆՈՒՆՈՎ. 1274ԻՆ ԳՐՈՒՅԹ

ՀԱՅԵՐԵՆ ԾԻԵՏԱՐԱԿԻՆ ԼՈՒՍԱԶԱՐԴՈՒԹԻՒՆԸ

Այս ձեռագիրը, որ մին է կիլիկիոյ հայ զարգագրական արուեստի ամենէն գեղեցիկ յուշարձաններէն, ոչ միայն դեռ չէ ունեցած իր նկարագարդութեան նուիրուած ուսումնասիրութիւն մը, այլ եւ անոր էջերէն ոմանք, որ է՞ն քիչ ինքնատիպներէն չեն, կը մնան դեռ անտիպ:

Վիեննայի Մխիթարեանց հանդէսին մէջ է որ աւելի քան երեսուն տարի առաջ Տրդատ վ. Պալեան՝ Կեսարիայէն՝ անոր նկարագրութիւնը ընող յօդուած մը հրատարակած է (1): Տարիներ ետք՝ Հայու մը հաւաքածուին մէջ մտած է այդ ձեռագիրը, ու վերջինիքոյ՝ 1926ին՝ ովկիանոսն անցած է եւ այժմ Նեւ Եորքի Փիրֆընթ Մօրկան Մատենագարանին մաս կը կազմէ: Ֆրետերիք Մաքլէր Revue des études arméniennes, մէջ անոր յատկացուց պատկերազարդանօթագրութիւն մը (2):

Հանդէս Ամսօրեայի հրատարակած յիշատակարաններէն կը տեսնուի որ այս «լուսազարդեալ» Աւետարանը կիլիկիոյ մայրաքաղաք Սիսի մէջ օրինակուած է Կոստանդին գրչի ձեռքով Հայոց մարածախտ Աւշինի համար, Հայկական թւռականի 723 տարին, որ կը համապատասխանէ 1274ին: Թիւ 1 պատկերը ցոյց

1) Հանդէս Ամսօրեայ, 1898, էջ 244:

2) Հատոր Զ., պրակ 2, 1926, էջ 169, *Quelques feuilles éparses d'un Tetraévangile arménien*

կուտայ այն հատուածը ուր մարածախտին անունը յիշուած է (1):

Յիշատակարանին շրջանակազարդը որ կը ներդաշնակուի խորաններուն արուեստին հետ, անհնար կը դարձնէ ենթագրել, ինչպէս Ֆրետերիք Մաքլէր ըրած է, թէ «Հայոց պատուեալ մարածախտը» ետքէն ստացած է այդ ձեռագիրը եւ թէ յիշատակարանը աւելցուած էջ մըն է:

Առանց կանգ առնելու կարեւորութեանը վրայ այն պատմական եւ տոհմագրական տուեալներուն զոր կը գըտնենք յիշատակարաններուն մէջ, պիտի ըսեմ թէ Աւշին մարածախտը, որ այդ բարձր տիտղոսն ստացած է Լեւոն Գ. ի օրով, Լամբրոնի Կոստանդին իշխանին որդին էր (2) եւ թոռը հոչակառոր իշխան-վանական Հեթումին, Արեւելեան աշխարհի պատմութեան ծաղիկը գրքի հեղինակին:

Զարգանկարիչը, որուն անունը չէ

1) Հանդէս Ամսօրեայի խմբագրութիւնը վերոյիշեալ յօդուածին վերջը մանրամասնորէն կը մեկնարանէ այս նոր տուեալները, էջ 248:

2) Զամշեան եւ յիշատակարանը միեւնոյն ձեռով կը խօսին այդ մասին, բայց առաջինը Աւշինի մարածախտ անուանումը 1277ին կը զնէ սիսալմամբ. Պատմութիւն Հայոց, Հատոր Զ., էջ 279: Տիւլորիէ Զամշեանի գրածը կը կրկնէ, Etude sur l'organisation politique, religieuse et administrative de la Petite Arménie, Journal Asiatique, 1861, p. 324.

յիշուած ինչպէս յիշուած է զրիչ կոստանդինի անունը, կը պարզէ ամբողջութիւն մը այնպիսի յատկութեանց որ կ'եզականացնեն զայն: Ան ո՞ւ միայն կը պահպանէ իր արուեստին լաւագոյն աւանդութիւնները, այլ եւ ան ի յայտ կը բերէ ժուժկալութիւն, ինքնատպութիւն, գծագրութեան վայելչաձեւու-

կիսախորաններէ, գլխատառերէ եւ լուսանցազարդերէ:

X

Այս զարդարուեստական գործը երեւան կը բերէ, ճարտարապետական տարրերու առընթեր, գծային, բուսական, կենդանական եւ նոյն իսկ մարդակերպական զարդեր:

Հայկական աւետարաններու համարաբառի տախտակիները ինչպէս եւ բնագիրներէն մաս մը՝ գրուած են ճակատներու ներքեւ որ ընդհանրապէս կիսարոլորակածեւ կամ ուղղանկիւնածեւ են եւ երկու կամ չորս սիւներու վրայ կը յենուն: Այդ փոքրիկ կառուցուածքներուն հայերէն խորան անունը կուտանքուտի եւ սիւներուն մէջտեղը երեմն վարագոյրներ կը տեսնուին (1), հայծէսի այդ շարժական իֆօնօքազները: Համարաբառաքի տախտակիներու ամբողջական երեւոյթը՝ տաճարի մը ճակատին երեւոյթն է ուրեմն (Պատկեր 2):

Գալով գծային զարդերուն, անոնք ներկայացուած են հիւսակիներով (entre-lacs), մօթիփ մր, որուն կը հանդիպինք լուսազարդութեան մէջ՝ գոնէ ժԱ. զարու կէսէն սկսեալ (2) բայց որուն քարի վրայ քանդակուած գեղեցիկ նըմուշներ ծանօթ են հայ արուեստի մէջ՝ շատ աւելի հին ժամանակիներու:

Կարելի է յիշատակել, իրը ընորոշ

Պատկ. 2

1274. Սիս - Մարաջախտ Աւշինի անուան
խորանածեւ յիշատակարան:

թիւն, ու նոյն իսկ շարժմանց իրապաշտութիւն մը որ զարմանք կը պատճառէ: Բաց ի Յովհաննէս աւետարանչի կենդանագրէն (1), որ իմ նիւթիս մէջ չի մտներ, մարաջախտ Աւշինի Աւետարանին զարդագրութիւնը կը բաղկանայթէ՛ համարաբառաքի տախտակիներու եւ թէ՛ յիշատակարանի շրջանակազարդերէ, աւետարաններուն սկիզբը դրուած

1) Ֆրեդերիկ Մակլեր Մարգարետ Անդրեան, պատկ. 6:

1) Frédéric Macler, *L'Evangile arménien du manuscrit n° 229 de la Bibliothèque d'Etchmiadzin* (989), fol. 5 v,

եւ Ա. Զօպանեան, *La Roseraie d'Arménie*, գ. Համբոր, 162 էջին դէմի պատկերը, էջմիածնի Աւետարանը՝ 1053ի:

2) Տես ոլորահիւս խաչը էջմիածնի Աւետարանին, թիւ 362, գրաւած 1057ին. F. Macler, *Miniatures arméniennes*, 1913, տախտակ ԺԵ. պատկեր 29, եւ ուրիշ խաչ մը՝ նմանօրինակ տիպով, Մարկոսեան հաւաքածուի 1201ի Աւետարանէն, Ա. Զօպանեան, *La Roseraie d'Arménie*, պատկեր 319 էջի:

Եւ զարդացած օրինակներ, ժ. գարու վերջերը, Անիի Մայր-եկեղեցին բերդի պատուհաններու նմանող մէկ պա-



Պատկ. 2

1274. Սիս. - Մարտախոտ Աւշինի անուան
Աւետարանին մէկ խորանը :

առևհանին չըջանակը ամենամաքուր ու ձով (1), եւ 1187ին մեռած Մեծն Մարդիսի խաչքարը, այնքան ճոխ որքան նուրբ (2):

Շահեկան պիտի ըլլար ազգեցութիւններու խնդիրները որոշելու համար, ոլորածուներու եւ հիւսակներու հայկական պատկերացումները բաղդատել Առաջաւոր Ասիոյ պարսիկ կամ մահմետական արուեստի գործերու հետ որոնց վրայ միեւնոյն զարդաձեւերը կ'ե-

1) Baltrusaitis, *Etudes sur l'art médiéval en Géorgie et en Arménie*, 1929.

Տարբառակ կլլ.:

2) Թ. Թորամանեան, Տեկորի տաթարը, Թիֆլիս, 1911, պատկեր 20:

բեւան (1):

Հիւսակին Անդրկովկաս ստացած ձեւերուն նույիրուած իր գեղեցիկ վերլուծմանը մէջ, Պալթրուզայիթիս հարկաւոր համարած է արաբ հանճարի քլիշին զիմել բացատրելու համար զարդացումը հայկական հիւսակին որ «երկրաչափ»ի եւ «ոսկերիչ»ի գործ մըն է կ'ըսէ: Այսպէսով ան մղուած է Պէրպէրիստանի եւ Եղիպտոսի մէջ բաղդատութեան կէտեր փնտոելու (2):

Դամասկոսէն ու Պաղտատէն է որ Հայաստան կախում ունեցած է՝ արարական տիրապետութեան չըջանին, առանց հաշուելու որ մահմետական աշխարհի մէջ՝ գեղարուեստական ազգեցութիւնը հակառակ ուղղութեամբ յառաջացած է, այսինքն արեւելքէն արեւմուտք, ուստի՝ Սուրբոյ եւ Միջազետքի մէջ է, ուր մահմետական յուշարձանները շատ աւելի լաւ պահպանուած

1) Պիտի ուղէինք նաեւ ժամանակակից հայ Եւ սեւճուք նկարագարդ ձեռագիրներու զուղակչիոն ընել. բայց այդ վերջինները, նոյն իսկ Զուրանի ձեւով, մեզի հասած ըլլալ չեն թուրի: Միակ ձեռագիրը որ ինձ ծանօթ է, աստղահմայութեան զիրք մը 1276ին Անատոլուի խորը՝ Աքսարյա՝ պարսկերէն լեզուով շարադրուած, գեղեցիկ նմուշ մը չէ մատենական արուեստի: Թուղթը գէշ է, եւ պատկերագարդութիւնը, աղօտ զոյներով, կրնայ կոպիտ ըսուիլ: Փարիզի Ազգային Մատենադարան, պարսկական հին ձեռագրական հաւաքածու, թիւ 174. Պլոշէ անկից վերարտադրութիւններ հրատարակած է, Enluminures des Manuscrits Orientaux, 1926, գլուխէր Ժ. Եւ Ժ. Անդրակոյն մանրանկարները, բիւզանդական նախատիպարներէ օրինակուած, հրեշտակներ կը ներկայացնեն. բայց երբ այդ բիւզանդական օրինակները կը պակսին, նկարներուն արժէքը տարօրինակ կերպով կ'իջնայ:

2) Պալթրուզայիթիս, անդ. էջ 17-19: Վիեննայի Հանդէս Ամսորեան, Մայիս. - Յունիս 1934, էջ 339-343, հրատարակեց այս տողերը գրողին քանի մը նկատողութիւնները՝ Պալթրուզայիթիսի գործին հայկական բաժնին վրայ:

Ըլլալու Են քան Հայաստանի քրիստոնէական շէնքերը, որ պէտք է վիճակութագուցութեան մը վկաները:

Արդէն՝ Քայրուանի մէջ Սիափ-Օքայի մզկիթին թ. գարու հիւսակները, որոնց կ'ակնարկէ Պալթրուղայիթիս, ոչ միայն բաւական պարզ են, այլ Կ. Մարտէնի կողմէ նկատուած են իրք քրիստոնէական արուեստէ ծագած (1):

Գարեգին արքեպիսկոպոս Յովսէփին հրատարակած է 1318ի Հայկական ձեռագրի կազմ մը հիւսազարդ խաչով մը, որ ամբողջ ձախ կողքը կը գրաէ, աջ կողմը բոլորաձեւ երկրաչափական վարդազարդ (rosace) մը ըլլալով: Հետեւաբար ան ժամանակակից կ'ըլլայ հիւսակներ ունեցող պարսկական կազմերուն, որոնց հետ արդէն խնամութիւն ցոյց կուտայ զարդաձեւի տեսակով եւ դրոշմուածքի թեքնիքով (2):

Մահմետական արուեստին մէջ զարդագրութեան այս եղանակին անմիջական ծագումը հաւատական է: Հայաստանի մէջ, եղարու կէսէն սկսեալ, կարելի է յիշատակել Զուարթնոցի հիւսազարդ խոյակները (3): Այդ մօթիքը կը դանենք նաև կեղատական արուեստին մէջ, ի.

1) G. Marçais, Sur l'art musulman du IX^e siècle en Tunisie, *Actes du Congrès de l'histoire de l'art de 1921*. Paris, 1923, tome I. Հասոր Ա., էջ 286, տախտակ 14:

2) Մի էջ հայ արուեստի եւ մշակոյրի պատմութիւնից, Հարէպ, 1930, պատկեր 3 և 4: Խաչը կը յիշեցնէ Մարկոսեան հաւաքածուի 1201ի Աւետարանին հակատաղարդը, որ այս ձեռագրի նախնական կազմի արտաքին երեսի զարդազրութիւնը պէտք է կրկնէր: Գալով վարդազարդին, պէտք է զայն համեմատել Միջազգետքի 1310ի կազմի մը հետ, La Reliure dans la Perse orientale sous les Mongols au XIV^e et au début de XV^e siècle, աղումձիս հետինակէն, Ars Islamica, vol. I. part. I., 1934, p. 83 fig. 1.

3) Strzegowski, անդ, պատկ. 453 էւ 454:

դարէն սկսեալ՝ լիովին զարգացած (1). Վերածնութեան շրջանին, ան կը վերերեւայ Ռաֆաէլի, Վինչենչի, Տիւրերի մօտ, ազգեցութեան մը տակ որ արեւելեան է միշտ, բայց հաւանօրէն մահմետական:

Մեզի հասած ամենէն հին հայ ձեռագիրներուն բուսական զարգագրութիւնը ծաղկային - բնապաշտական է, ինչպէս կարելի է զայդ հաստատել «աղախին Քրիստոսի եւ թագուհի Հայոց» Մլքէի Աւետարանով (2), որ Ժ. գարու սկիզբէն է եւ հետեւաբար կը ներկայացնէ թ. գարու արուեստը, եւ կամ էջմիածնի 989ի Աւետարանով (3):

Զարդագրով որակող ամենէն յաձախ գործածուած հայերէն բառը, ծաղկող, կը նշանակէ արդէն «ծաղիկներով զարդարող», ինչ որ կը հաստատէ առաջին զարդագրութեանց գլխաւորապէս ծաղկային հանգամանքը:


Բայց շուտով երեւան կուղայ ոճաւորուած կիսատերեւ մը, որ մեծ տեղ մը պիտի բռնէ հայ ձեռագիրներու զարդագրութեան մէջ, ինչպէս որ կը տիրէ մահմետական արուեստին մէջ ընդհանրապէս:

Այդ կիսատերեւները որոնց ոլորապոյտ ցօղունները (rinceaux) սովորաբար արաբենի (arabesque) կը կոչուին, մահմետականները փոխ առած են Բիւզանդացիներէն, ինչպէս ցոյց կուտայ բռնմի բառը զոր Պոլոսյ թուրք զարդարութիւնից:

1) Stanford Robinson, Celtic Illuminative art, Dublin, 1908, I. et II. տախտակները որ Տիւրերիցի զրքին կը վերաբերին:

2) Հայոց Մ. Պոտուրեան, Զարդանկարք Աւետարանի Մլքէ քաղուհոյ, Հրատարակուած՝ այդ ձեռագրի հաղարերորդ տարեդարձին առթիւ (գունաւոր պատկերներով): Վենետիկ, 1902: Այլնուանութիւնը — սկզ. 1721:

3) Ֆրետերիք Մաքէր, այդ Աւետարանի վերայիշեալ լուսատիպ հրատարակութիւն:



Պատկ. 3

1274. Սիս - Նոյն Աւետարաննեն
լուսանցազարդ :

գրիչները (միւզեհիպ) ցարդ կուտան
անոնց (1):

Եթէ նկատի առնենք այն ժամանա
կաշրջանը ուր այս ոճաւորուած կիսա-
տերեւը բնորոշուած (2) երեւան կու-
դայ՝ հայ լուսազարդութեան մէջ, —
1066ի էջմիածնի Աւետարանը սկզբնա-
կան էջի մը կիսախորանին վրայ ատոր
ոլորապտոյտ ցօղունները կը ներկա-
յացնէ (3), — կը տարուինք մտա, ելու-
թէ ատիկա բիւզանդական զարդարուես-
տէն փոխառութիւն մըն է:

Արդէն երկարաձիգ լուսանցազար-
դերուն վրայ, որոնց գլխաւոր մօթիֆը
պիտի կազմէ այլեւս, ան պիտի գոր-
ծադրուի այնպիսի եղանակով մը որ
յատուկ է հայ արուեստին (Պատկեր 3):
Երբ տերեւներու այդ ճարտարապետու-
թիւնները յոյն ձեռագիրներու լուսանցք-
ներուն վրայ տեսնուին, ատոնք Հայե-

1) Տեսնել այս յօդուածի հեղինակին
La reliure turque du XV^e au XIX^e siècle, *Re-
view de l'Art*, Մայիս 1927, պատկեր 4 և էջ
279 – 280:

Ինձի կը թուէր թէ այս մօթիֆը ձեւափոխ-
ուած ականթի տերեւէն կը սերէր: Բատ կ.
Մարսէի «որթատունկի տերեւներ ևն ատոնք, ի-
րենց հինգ բլթակներովը տարածուած, կամ
ծալլուած եւ միայն երեք բլթակի վերածուած:
Հեթանոս ու քրիստոնեայ հին մօթիֆը, հա-
ղորդութեան դինիին խորհրդանշանը, հայթայ-
թած է մահմետականներու այս ծաղկային զար-
դապրութեան միակ տարրը»: Կ. Մարսէ, անդ,
էջ 284: Ամէն պարագայի մէջ, արմաւենիկ բա-
ռը զոր Հայերը մերթ կուտան անոր, — հայո-
ցնելով արեւմտեան բացատրութիւն մը՝ լուսե,
ճիշդ չի թուիր ինձի:

2) Էջմիածնի 989ի Աւետարանը արդէն
իսկ կը ներկայացնէ անկատարօրէն բնորոշուած
տերեւներ, Ֆ. Մաքլէր, անդ, fol. 1v, 6v, 6v
et 7r.

3) Գարեգին արքեակ. Յովսէփեան, Խաղ-
րակեանի կամ Պրօշեանի, պատմահետազիտական
ուսումնասիրութիւն, Վաղարշապատ, 1928,
առաջին հատոր, էջ 177, պատկեր 74:

բու ձեռքով լուսազարդուած կը համար-
ուին (1):

Առանց խօսելու կիլիկեան շըր-
ջանին վրայ (2), Մարկոսեան հաւա-
քածուի 1201ի Աւետարանը՝ զարդար-
ուած է կիսախորաններով, ուր շատ
նկարագիր ունեցող ձեռք ոճաւորուած
այդ տերեւներու ցողունները կը գրտ-
նենք (3), եւ Երուսաղէմի Ս. Յակովի-
եանց վանքի Աւետարանը որ գրուած է

1) Տես G. Millet et Mlle Der-Nersesian,
Le Psautier arménien illustré, Revue des
Etudes arménientes, 1929, էջ 181 եւ տախտակ
ԺԶ:

2) Տես Հ. Հապէշեան, Սաղմոսարան
գրուած Լեւոն Գ. քագաւորին համար, 1283.
Վիեննա, 1922, պատկ. 2 - 7: Սաղմոսարանին
2, 4 եւ 5 պատկերները որոշապէս ինամութիւն
ունին Ղուրանի մը լուսազարդութիւններուն
հետ (առանց նկատի առնելու անոնց երկրաչա-
փական ստորաբաժանումները) որ օրինակուած
է 1311ին, Միջադետքի մէջ, Պարսկաստանի
մոնկու վեհապետ Ալճայթուին համար,
W. Schultz, Persisch-Islamische Miniaturma-
lerei, տախտակ 100, 101, 102:

Նոյնատիպ կիսախորաններ կը գտնենք հայ
ձեռագրի մը մէջ որ գրուած է Սուլթանիէ մայ-
րաբաղչի մէջ և հետեւարար 1313ի եւ գարուն
կէսին մէջտեղը պէտք է օրինակուած ըլլայ:
Ա. Զապանեան La Roseraie d'Arménie, հատոր
Բ., պատկեր 125 էջի:

ԺԴ. դարուն՝ զարդարութեան այդ տիպը
հայ ձեռագրիներու մէջ շատ տարածուած կը
թուի, քանի որ Սուլթանիէն գուրս, զայն կը
գտնենք Հայաստանի ինչպէս եւ Խրիմի մէջ.
A. Tchobanian, La Roseraie d'Arménie II.,
պատկերներ 15 եւ 211 էջերու :
F. Macler, Rapport sur une mission scienti-
fique en Arménie, Revue des Etudes armé-
niennes, Tome X. fascicule 1, fig. 13, 14, 15
et 16.

3) Ա. Զապանեան La Roseraie d'Arménie,
հատոր Ա., 1918, ճակատազարդ, եւ հատոր Բ.,
պատկեր էջ 8ի դիմաց :

1269ին, Երզնկայի մէջ, ատոր շատ գե-
ղեցիկ նմուշները կը պարունակէ (1):
Հայ ճարտարապետութեան մէջ,
1216ին շինուած Ամաղուի Ս. Գրիգոր
եկեղեցիի Աստուածածինն ու Յիսուս
Մանուկը ներկայացնող թմբուկին խոր-
քը բումի ոլորապտոյտ ցողուններով
է (2):

Նոյնը կը գտնենք Փոքր Ասիոյ մէջ,
ԺԴ. դարու մէջտեղուանքը եւ Երկրորդ
կէսին, չէնքերու վրայ (3) որոնց զար-
դարբող քանդակագործները, եթէ ոչ
ճարտարապետները, Հայ են:

Այդ արարենիներու (arabesque)
ոլորապտոյտ ցողունները որ սահմանա-
գծուած մակերես մը կը ծածկեն, կը տես-
նուին սովորաբար պարսիկ արուեստի
մէջ, Ալճայթուի օրով, ԺԴ. դարու
սկիզբի կճաշաղախէ զարդերով միհրապ-


1) Ֆրետերիք Մուրսու, Յայտնութիւն Ա.
Յովհաննու, Երուսաղէմ, 1905 - 1911, տախ-
տակ 1, 5, 6 եւ 7:

2) Պալքրուզայիր իս, անդ, տախտակ ՀԹ.
պատկեր 129, այս 1216 Բոււկանը կուտայ,
մինչես Գարեգին արք. Յովհայիւան 1391 եւ
1339 թուականները կը վերագրէ Ամաղուի եկե-
ղեցիի մը, որ միեւնոյնը կը թուի (Խալբակ-
իանի և Պոօշեանի, էջ 222):

Ե. Լալայեանի ալպոմը (Երմաքոֆի լուսա-
նկարներով), որուն տիտղոսն է Վայոց Չոր
կամ Դալբագեազ, որոյն թմբուկին մէկ մէծ ու
զեղեցիկ լուսանկարը կը պարունակէ:

3) Ասիկա կը տեսնուի ժամանակապէս Քո-
նիայի մէջ 1251ին շինուած ինձէ մինարէլի
Մէտրէսէին վրայ (Հայոց գեղարվեստական
գործունեութիւնը իկոնիոյ եւ Կ. Պոլսոյ սուլ-
քանիներուն օրով, առև Անահիտ, Նոյ. 1932,
Ապրիլ 1933, պատկեր 4), եւ 1272ին Սվազի մէջ
շինուած Զիֆթէ Մինարէլի Մէտրէսէին վրայ,

(R. M. Riefstahl, Primitive rugs of the
Konia type, Chicago, 1931, Fig. 21 et 34.)



(նորածին)

Թիառկ. 4

1274. Սիս - Նոյն Աւետարանին Ս. Գևորգան կիսախորանը :

ներու անկիւններուն վրայ (1) : Տարթ. Եւ Փ. դարերու հայ ծաղկային բնապաշտ զարդագրութիւնը, — ամենէն հինք որ մեզի ծանօթ ըլլայ, — ընկերացումն ունի թուչուններու, որոնք միշտ բնականէն օրինակուած են՝ յաճախ թեթև վրձինով մը որ թուչունին սիլուէթը կը համագրէ՝ տեսակին համեմատ։ Էջմիածնի Աւետարանին՝ որ Փ. դարու վերջերը գրուած է՝ երկու սիրամարդները (2) այդ դպրոցին մէկ գլուխ-գործոցն են։ Անոնք այնուհետեւ յաճախ պիտի կրկնուին, բայց երբեք

1) Փիր-ի-Պաքրան եւ Մեսմիտ ճամփի Սպահանի, չինուած 1307ին եւ 1310ին, լուսանկարներ Ա. Փօփի՛ ձեռքով Պարսկաստանէն բերուած եւ 1932 յունիս - օգոստոսին Միւզէ Կիմէի մէջ ցուցադրուած։ Սակայն Արտիսթանի 1133ին կառուցուած մէկ մղկիթին կճածեփէ մէկ երեսիկը բումիներու շատ բնաշրջուուած զարդագրութիւն մը ունի, բայց ասոր թուականը որոշ չի թուիր։

Some recently discovered Seldjouk stucco, Ars Islamica, tome I., part. I., 1934, p. 114.
Եւ պատկ. 5: Տես նաև 6, 7 և 8 պատկերները
Փիր-ի-Պաքրանի եւ Մեսմիտ ճամփի մասին։
2) Ֆրենէրիք Մաքլէր, անդ, թուղթ 1ա.,
Եւ Ա. Զավաննան. La Roseraie d'Arménie,
Փարիզ, 1929, իր ճակատազարդ գրուած։

այդ մէծաշուք վեհափառութեամբ (1)։

Օրիորդ Տէր-Ներսէսեանի մէկ թելադրութեան համեմատ, թուական կրող ոմենէն հին հայերէն աւետարանը, Արեւելեան լեզուաց Լազարեան ձեմարանի 887ի ձեռագիրը, զոր Խալաթեանց, այն լուսատիպ համարակիութեան մէջ զոր կատարած է, կը նկատէր իր պատկերազրութիւն չունեցող, կրնայ կենդանական տարրեր պարունակած ըլլալ, եթէ ընդունինք թէ համարաբրառքի տախտակներէն մէկուն մասամբ մաշած աղեղին քոյ տեսնուող կարմիր բիծը՝ սիրամարդի մը պոչն է (2)։

Այդ կենդանական զարդագրու-

1) Գարեգին արք Յովսէփեան (անդ, պատ. 57 եւ էջ 148-149) կը վերաբարդէ Մէծ Հայքի 1292ի Աւետարանի մը վեց սիրամարդով շատ ինքնատիպ մէկ զարդագրութիւնը։ Այդ էջին մէջ տեսնուող զոյդ մը սիրամարդը, որոնց գըլուիները զէմ զիմաց են եւ վիզերն իրարու փաթթուած, կը զանենք նոյնութեամբ՝ քանդակուած Փ. դարուն սկիզբը, Աղթամար կղզիի եկեղեցին վրայ. Ստչիկովսէի, անդ, պատկ. 317։

2) The date of the initial miniatures of the Etchmiadzin Gospel, *The Art Bulletin*, Vol. XV, N° 4, Chicago, p. 9.

Թեան (1) մաս կը կազմեն անասունի կամ մարդու գլուխներ որ կը զործածուին իրր ոլորուն ցօղուններու ծաղկաձեւ զարդեր եւ որոնց հնութիւնը մինչեւ գոնէ ժբ. դարը կը հասնի: Համարարբուքի տախտակ մը լէմպէրկի Աւետարանէն, որ Տաւրոսի կողերուն վրայ՝ Սկեւուայի վանքին մէջ 1197ին օրինակուած է, զարդարուած է երկու պարոյրներով որ նապաստակի գլուխներով կը վերջանան (2): Քանդակագործութեան մէջ, այս տեսակ զարդեր կը դանենք Սվազի Կէօք-Մէտրէսէի մեծ վրան (3) վրայ (1272), որուն զարդերուն քանդակողները Հայ էին (4):

Պարսկաստանի մէջ՝ կենդանական գլուխներով այս պարոյրները Հերաթի յատուկ են ժե. դարու վերջերը, գլխաւորապէս լուսազարդութեանց, կազմերու եւ դորդերու մէջ (5): Անոնց Հայ-

1) Պարսկաստանի մէջ, ժե. եւ ժԶ. դարերուն, ձեռագիրներու լուսազարդ առաջին էջերը եւ գլուխներուն կիսախորանները, տարրերելով լուսանցարդերէն, որոնք մանրանկարչութեան աւելի կը մօտենան, քիչ անդամ կենդանական մօթիքներով են:

2) Հ. Ն. Ալիքնեան, Ակեւուայի Աւետարանը 1197 թուականէն կվովի Հայ Արքեպիսկոպոսաբնին մէջ. Վիեննա, 1930, պատկ. 7:

3) G. de Jerphanion, Mélange d'Archéologie Anatolienne, Beyrouth, 1928, p. 82.

պատկեր 13 եւ տախտակ 2, 3, 4:

3) H. Saladin, Manuel d'Art Musulman, L'Architecture, 1907, p. 456:

Այս հեղինակը այս զարդագրութեան ոճն կը հետեւցնէ թէ քանդակողները Հայ ըլլալու էին: Եթէ միւնոյն հետեւութիւնը չի հաներ Քոնիայի Գալոյեան ճարտարապետի մասին, պատճառը հաւանօրէն այն է որ Ք. Հիւար այս վերջինը Յոյն կը համարի, անոր անունը՝ իի մը յաւելմամբ՝ Գալոյեանիի փոխելով (Գալո-Եալի, Եանի = Յովհաննէս):

5) Մատնանիշ ըրած եմ քրիստոնէական նիւթերով պրոնդէ առարկայ մը, Սուրբոյ մէջ շինուած՝ ժԳ. դարու առաջին կէսին եւ որ

կական ծագումը ուրեմն շատ հաւանական կը թուի: (Տես պատկեր 4):

Պարիկները, կնոջ գլխով թռչուններ, որ հայ զարդարուեստին սիրական մէկ մօթիքն են, մեր այս Աւետարանին զարդագրութիւն մէջ ալ կը գտնուին. (Պատկեր 1): Անոնք շատ հազուազիւտ են մահմետական մանրանկարչութեան մէջ (1): Օրինակները ժԳ. դարու առաջին կէսէն եւ ժԳ. դարէն են (2):

Հայկական առասպելին ծանօթ է պարիկը: Ատոր ամենէնէն հին քանդակային պատկերացումը որ մեզի հասած ըլլայ, Աղթամարի եկեղեցիին վրայ գտնուածն է, ժ. դ. դարու սկիզբէն (3): Էջմիածնի հարթաքանդակին՝ որ ժԳ. դարէն կը կարծուի՝ վայելչածեւ պարիկներուն ոճը այս վերջնոյն հետ հակապատկեր կը կազմէ (4):

ԱՐՄԵՆԱԿ ՍՍԴԼԶԵԱՆ

(Շարունակելի)

կենդանիի գլուխներով զարդեր ունի... —

La miniature persane du XII^e au XVII^e siècle, p. 58-59.

1) Պարիկները որ Նիկոտէի բրդածեւ ութանկիւն գամբարանի մը պատուհաններուն երկու կողմը կը գտնուին, անշուշտ շարքին մէջ են «հայ արուեստագէտներէ բազմաթիւ փոխառութիւններուն» որոնց կ'ակնարկէ թեքսիւ այս յուշարձանին վրայ խօսած ատեն: Թէև տեղական աւանդութիւնը զայն կը վերագրէ ժե. դարուն սկիզբն ապրած օսմանցի իշխանութիւնը, ատիկա ապահովապէս ժԳ. դարու սելճուք դործ մըն է: —

Ch. Texier, Description de l'Asie Mineure, 1849, II., p. 115-117, pl. 94 et 95.

2) Շէֆերի Հարարին, Պաղտատի դպրոցէն (1237) ատոնցմէ հատ մը կը պարունակէ, եւ Մարթօ ու Վելիք ատոնցմէ ուրիշ մէկ հատ վերարտադրած են իրենց Miniatures Persanes զրքին մէջ (Հատոր Ա., տախտակ Խթ., պատկեր 55). ատիկա քաղուած է 1340-41ի մէկ ծաղկաքաղէն:

3) Strjygowski, Die Baukunst der Armenier und Europa, fig. 318:

4) Պալքրուզայիրիս, անդ, տախտակ Խ.,